

ԱՅՍ ՀԱՅԵԼԻՆ ԱՆՍԱՀՄԱՆ...

Այս հայելին անսահման գիշերին դեմ հոգիիդ,  
Ու գոգաւոր խորութեամբ ուր տեսիլքները կ'անցնին,  
Եթէ միայն ցոլացնէր գիծի մը պարը վրճիտ,  
Եթէ միայն բըռնկէր ոսկի ջահովը լուսնին,

Տըժգոյն ձեռքերդ ինչ գաղտնի հըպուսներով իր ձեւին  
Մէջ տարփօրէն լուսաւոր կեանքին երազն անպատում  
Ու ցաւատանջ կարօտով պիտի նորէն գտնէին,  
Տըժգոյն ձեռքերդ հըրաշերտ գոր մարձեցիր լոյսով դուն...

Բայց հայելին ու գիշերը հոգիիդ երկուքն ալ  
Դէմքերու պէս անձանօթ և անհաղորդ իրարու,  
Այս միջոցին լուս խորհուրդը չեն կրնար հասկընալ,

Մինչեւ որ լոյսը ծագի, կախարդավաճ ալցելու,  
Ու ձայնին մէջ դուն լըսես որ հին անուն մը կու տայ  
Կանչող այս երգն աստուածի մը սրտին պէս բիւրեղեայ...

ԱՅՍ ՏԻՏՄՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆ...

Այս տրամութեան բանալին երազին այս կանթեղէն  
Ինչ քաղցրութիւն է մտքիս և ինչ խորհուրդ հսկումի.  
Դարձընէիր էջը հուսկ ուր խաւարին մատներէն  
Վիրաւոր լոյսը ճրագին սըրտի մը պէս կ'արիւնի...

Վերըստին դուռը բացուէ՛ր գիշերական ալցումէն  
Շունչին, Զայնին և Յոյսին որ գուցէ շող մ'է լուսնի,  
Ու մետաքօսի թելերով հիւսուէր այս բանտը նորէն,  
Ու բիւրեղի արցունքով կանչէր աղբւրն երբեմնի...

Ու պարը խօ՛ւ շարժումով դարձընէիր այս հրեղէն  
Տեսիլքին բիւր գիծերուն, ու ձայնին մէջ ընդգոգուէր  
Ամենէն շատ սիրելի երգ մը լուսութեան շրթներէն.

Մափոր վրճիտ ու խորունկ ուր դալկութեան շուշաններ  
Այնքան հըպարտ՝ ըլլալով սիրտերու պէս արամագին,  
Երազին այս կանթեղէն ինչ զարթումով կը ծաղկին...

ԱՐՄԵՆ ԵՐԿԱԹ

ԴՄԱՍՏԻԱՐԱԿԻՍ

Թո՛ղլ տուր մըտնել լուսաբազինն հոգւոյդ մէջ,  
Հո՛ն դարբնելու սիրտ մը սըրտիս պողպատէն.  
Սիրոյ պաշտումն որ երէկի շունչդ հիւսեց՝  
Մըտքիս գուարթուն պարտէզին մէջ նըկարէն:

Չեմ մոռնար, չեմ - վըկայ աստղերն (որ անհուն  
ձիգ մ'ունին վարն հըսկել ընդմիշտ ժըպտաղէմ)  
Բզգալ կուրծքիս խորն՝ ոտնաձայն մը տրտիուն,  
Չայնիդ այերն՝ որ բաղձանքով կը շընչեմ:

Եւ ներշնչման բոցն որ ֆեզմէ խըլեցի  
Հոգւոյդ աշխարհն երբ կ'երգէր լոկ ովկեաններ,  
Երբ կը հընչէր թաւ ձայնդ յըստակ, պարմանի,  
Կամարներուն տակ՝ որոնք միշտ են խօսեր:

Բաց սիրտըդ, հո՛ն կ'ուզէ փակուիլ սիրտս անդոյր,  
Կըտանիդ վրայ, օ՛ն ցընցէ մուրճըդ, ձեւ տուր.  
Դուն որ յաւէտ փապարներուն թըսաթոյր  
Ատղերէն գաա՛ հագցուցիր լոյս, բոց եւ հուր:

Բաց սիրտըդ, բաց, գարուն մը հոս կը ծաղկի  
Հասակէս վեր, արտասուքովս աստղերուն.  
Մո՛ղս խօկ կարող չէ մարել հոտը վարդի  
Զոր կը բերեմ ֆեզ սափորով մը զեղուն:

Կ'ապրիս զըլուխդ միշտ վեր կատարը բնութեան  
Որոնելով խոյանքիդ հեշտ, հարթ ուզին.  
Ու մարգըրտի հետ կայծ մ'ըլլալ անբաժան՝  
Զահ մը կախել խօլ մըտքերու կամարին:

Յուշերուդ ծո՛ղ հեշտանքը զիս կ'օրօրէ,  
Անպատում խօսք մ'ոսկում ձեփուած արեւի՝  
Վանդակին մէջ կուրծքիս մեղմիկ պիտ՝ երկնէ  
Իբրեւ պըսակ՝ ֆեզ դափնեվարդ մը ոսկի: —

\*\*\*

Բայց երբ բզգաւ թէ կեանքիդ բոցն ալ մարմրուն  
Երանկներուդ մէջ հըրաշքով կը շըրջի,  
Եւ անտեսն ալ ֆեզ սըրտեր «շող նըկուն...».  
Գիտցիր որ միշտ հոգիդ հոգւոյս մէջ կ'ապրի:

ՎԵՄԵՏԻԿ 3. Կ.

Մ Շ Ա Ա Ի Ն

Օ՛ն, արեւոտ երկու ամիսն ալ անցաւ  
Մանգաղդ առ, արաբ գընա՛.  
Հասկերը շէկ, տես, օրօրող հովերէն  
Արեւուն տակ կը դողան...

- Արտերուդ մէջ ծերութիւն է ճարակուեր...

Կեանքեր ծընող, քրտինքըդ դեռ կը հոսի  
Յօղուններուն մէջ անոնց.  
Աւիշ փոխուած այդ հեղուկով դու նորէն  
Նոր նոր կեանքեր յըղացիր:

Թող որ սալին յուսթի հողին մէջ թաղուած  
Անշունչ հատերը հացին.  
Այդ հացն երբոր Աստուած մ'ըլլայ անարին  
Քահանային ձեռքին մէջ...

Այդ սրբութեան հետ մասնակից ես դուն ալ...: